

կինք՝ կէսը երկիր շինեց . որ ըստ Սուլսիսի թոհից կամ քառսին բաժանումն և հաստատութիւնն է : Ըստ բաներս կ'ըսէ պատմիչը , այլաբանութեամբ կը նշանակեն թէ քանի որ մութ ու ջուր էր՝ միայն գազաններ կային . և երբոր Ռէլ ( Ստուած ) խաւարը բաժնեց լոյս ընելով , ու երկինք և երկիր երևան ելան՝ գազանները չկրնալով լուսոյն դիմանալ՝ սատկեցան :

Ընչա այս ըսածներէն երկու բան յայտնի կ'երևնայ , նախ որ Սուլսիսի նման կը վկայէ թէ 'ի սկզբանէ խաւար ու ջուր ու խառնակութիւն էր . երկրորդ թէ այն վիճակին մէջ՝ այլանդակ կենդանիներ կային երկրիս վրայ , որոնք չյիշեր Սուլսէս : Իսկ թէ Վաղդէացիք ուսկից գիտցան աս բանս , նոյն Վերոսոսէն կը գուշակենք՝ որ ջրհեղեղէն առաջ աս բանս իմացուած էր , թերևս Ղաամէր առջի իմացողը և իմացընողը . Երբ ալ իր կամ իրմէ առջիններէն առած աւանդութիւններովը աս բանիս յիշատակն ալ թողուց հայաստանի բնակչաց . ազգաց ցրուելուն ատեն՝ Ռէլ բռնաւորը յափշտակեց աս աւանդութեան զբերուն մէկ մասը և Վաբէրն տարաւ . անկէ մնաց Վաղդէացւոց մէջ աս աւանդութիւնս ալ . որուն առաջին պատմողը ջրհեղեղէն առաջ էր Յովան անունով մէկը՝ որն որ Վերոսոսս գազան մ'էր կ'ըսէ Վարմիր ծովէ մը ելած , որ մարդկանց օրէնք և գիտութիւն սորվեցուց . աս Յովանը՝ ինչպէս կ'երևնայ զրեց ջրհեղեղէն առջի տասը ազգին պատմութիւնը՝ ինչուան եօթներորդին , այսինքն Ղաամէն ինչուան Նսովք , թէ որ Վերոսոսին տասը թագաւորներն ալ որ Ղոյլրոսէն կը սկսին՝ սեպենք Սուլսիսի տասը ազգը ինչպէս Վասբէրոս և Խորենացի ալ կը սեպեն . կրնանք կարծել՝ թէ աս Յովանն ալ ինքն իսկ Նսովք ըլլայ « Նսովներորդն » Ղաամնայ , որուն համար հասարակաց կարծիք է սրբոյն Յուդայի թղթէն առած՝ թէ գիրք գրած էր և ջրհեղեղէն ալ ասոյիս անցաւ . որովհետև Վերոսոս ալ միայն եօթը ազգին պատմու-

թեանը համար կ'ըսէ Յովանէն առնուած :

Սեր յիշելքը միայն երկրաբանական նիւթին վրայ ըլլալով , չենք ուզեր հասնել դուրս եղած պատմական բաները քննել , որոնք իբրև կարծիք միայն դրինք՝ ոմանց հաւանած ըլլալով և ոմանց ոչ :



ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Նանրաշափի վրայ դանդաղ գիտելիքներ :

ՆԱՆՐԱՉԱՓ մը աղէկ շինուած կը համարուի , մէյմը երբոր սնդիկին մէջ ամենեւին օդոյ պղպղակ չերևի . երկրորդ երբ ծանրաչափը ծուելու որ ըլլաս՝ սնդիկին սիւնակը հասնի ինչուան անոր դազաթը , ու վարնելով ճայթիւն մը հանէ : Երբեմն կը պատահի որ ծանրաչափական դատարկութեան մէջ քիչ մը խոնաւութիւն մնացած կ'ըլլայ , որ շոգի դառնալով կը ճնշէ վերէն դէպ 'ի վար՝ սնդիկին սիւնակը , որով աստիճաններուն ցուցմունքները պակասաւոր կ'ըլլան : Ըստ խոնաւութիւնը թէ որ խիստ քիչ է՝ անզգալի կ'ըլլայ , որով չճանչցուիր ծանրաչափ գործւոյն կատարելութիւնը . միայն ուրիշ կատարեալ ծանրաչափի մը հետ բաղդատելով կը ինանք անոր արեւելութիւնն ալ իմանալ :

Երբոր հարկ ըլլայ ծանրաչափ մը տեղէ տեղ փոխադրել , պէտք է զգուշանալ , որ չըլլայ թէ ծանրաչափական դատարկութեան մէջ օդ փախչի : Ըստ բանիս համար պէտք է գործին կամաց կամաց ծուել որ մէջի սնդիկը եղէգին գլխի կողմը ամբողջ լեցուի . աս դիրքով բռնած կրնայ ուր որ պէտք է նէ տարուիլ , առանց ամենեւին վախ ունենալու որ եղէգին մէջ օդ փախչի : Իսկ որ ծանրաչափը կոր թե ունենայ , կրնայ բոլորովին գլխիվար դարձուիլ , նախ գնտին կամ գլանին վրայի պզտի ծակը գոցելով , որպէս զի աւելորդ սնդիկը դուրս չվազէ , և այսպէս եղէգը ծայրի-

Ծայր բոլոր սնդիկով լեցուելով, չկրնար մէջը օդ առնել, և կրնայ աս դիրքով տեղափոխել:

Ճանրաչափ գործւոյն վրայ սնդիկին ելևէջութիւնը ամենայն ճշդութեամբ առնելու համար աստիճանաւոր քանոնին վրայ անցուցած կ'ըլլայ ուրիշ պզտի քանոն մըն ալ մանր բաժանմունքներով, որ Ս Ե-իէ կ'ըսուի որուն վրայ ուրիշ անգամ կը խօսինք:

Պէտք է գիտնալ որ եղէգին մէջի հեղուկին սիւնակին երեսը շիփշիտակ չկենար. վեր ելլելու ժամանակ անոր երեսը կորնթարդ ձև կ'առնէ, վար իջնելու ատեն գոգաւոր. և աս յատկութիւնս առաջ կուգայ հեղանիւթին բընութենէն ու ապակիին հետ ունեցած ձգողութենէն. ուստի աս ձգողութիւնը միշտ արգելք կ'ըլլայ որ սնդիկին ելևէջքը մթնոլորտի սիւնակին ամենամանր փոփոխութիւնները չկրնար ցուցնել: Ըրդ սնդիկին սիւնակի բարձրութեան չափը ըստ կարի ճիշդ գիտնալու համար պէտք է գիտնալ սնդիկին երեսին անհարթութեան չափն ալ, որն որ այն չափ աւելի շատ կ'ըլլայ, որչափ աւելի եղէգին ներքին տրամագիծը պզտիկ է: Հետագայ ալիւսակով կը ցուցնենք եղէգին ներքին տրամագիծին համեմատ՝ սնդիկին ունեցած անհարթութեան չափը:

Սնդիկին անհարթութիւնը եղէգի երեսին մէջ:

Եղէգին ներքին տրամագիծը. Անհարթութիւնը:

Հարդ	Հարդ
2 . . .	4 , 56
3 . . .	2 , 90
4 . . .	2 , 04
5 . . .	1 , 51
6 . . .	1 , 15
7 . . .	0 , 88
8 . . .	0 , 69
9 . . .	0 , 54
10 . . .	0 , 42
11 . . .	0 , 35
12 . . .	0 , 26
13 . . .	0 , 20

Հարդ	Հարդ
14 . . .	0 , 16
15 . . .	0 , 12

Ուստի երբոր ուղեք սնդիկին սիւնակին ճիշդ չափը իմանալ, պէտք է ծանրաչափին ցցուցած բարձրութեանը վրայ աւելցնել ալիւսակին մէջինը. այսինքն դնելով թէ եղէգին ներքին տրամագիծն է 6 հազարորդամութիւն, պէտք է աւելցնել ամէն ցցուցած աստիճան:

Հարդ ներուն վրայ 1 , 15 :

Տաշտաւոր ծանրաչափներու վրայ որոնց աստիճանաւոր քանոնը անչարժ է, աստիճաններուն զրոն կը դրուի սընդիկին երեսէն վար՝ իրեն անհարթութեանը չափովը, և ասով միանգամայն կատարուած կ'ըլլայ վերի ըսած գործողութիւնը, և հարկ չըլլար իւրաքանչիւր աստիճանին վրայ ամէն անգամ սնդիկին անհարթութեան չափը աւելցնելը: Սիփոնաձև ծանրաչափներուն վրայ ալ հարկ չէ աս յաւելուածը ընելը, վասն զի սնդիկին ու ապակիին ունեցած ձգողութիւնը երկու թւին մէջն ալ հաւասար ըլլալով՝ իրենց արգասիքը իրար կ'եղծանեն:

Ըսկէ զատ կը մնայ սրբագրել ծանրաչափը օդոյ բարեխառնութենէն առաջ եկած թերութիւններէն: Եթէ պատահի որ օդը տաքնայ առանց ամենեւին իրեն ճշդութիւնը փոխուելու, յայտնի է որ սնդիկը կ'ընդարձակի և իրեն տարածքը կ'աւելնայ, և անով աւելի կը բարձրանայ սնդիկին սիւնակը: Ուստի ծանրաչափին բարձրութիւնը ճշդութեամբ իմանալու համար՝ պէտք է նաև ջերմութեան սնդիկին վրայ աւելցուցած տարածքը պակսեցնել:

Ըս մանր ճշդութիւնները իրաւ հասարակօրէն հարկաւոր չեն, բայց անհրաժեշտ են բնաբանական ու բնալուծական բարակ փորձերու մէջ: Որովհետև ծանրաչափի սիւնակին առկա խեղ մնալուն պատճառը ըսինք թէ օդոյ սիւնակին ճշդութիւնն է, ուրեմն երբոր ծանրաչափը բարձր լեռան վրայ հա-

նենք , նոյն աեղի օգին սիւնակը նուազելով , յայտնի է որ ծանրաչափին սնդիկին սիւնակն ալ չկրնար առջի բարձրութեան մէջ մնալ , այլ ցածնալ , և աստիճանաբար որչափ աւելի վեր ելլենք՝ սնդիկն ալ անոր համեմատութեամբ կը ցածնայ : Սպիտակ լեռան վրայ՝ որ Ղլպեան լեռներուն ամենաբարձր ծայրն է , ծանրաչափին սիւնակին բարձրութիւնն է 15 կամ 16 բթաչափ 28 բթաչափին տեղ . շատ աւելի պակաս է Հիմալայա ու Վիմպորասոյ լեռներուն վրայ : Ղլէն երկրի ծանրաչափական բարձրութեան չափն համեմատ է իրեն բարձրութեանը որ ունի ծովուն երեսէն , և լայնութեան աստիճանին : Փոփոխական բառը որ Փարիզ կը դրուի 28 բթաչափին դիմացը , ուրիշ տեղ տարբեր բաժանմունքներ կ'ունենայ :

Ծանրաչափը գլխաւորապէս կը գործածուի օդոյ փոփոխութիւնները առաջուց գուշակելու համար : Սրեղէն գոլորշիները որ կ'ելլեն երկրիս երեսէն , ստորին օդէն աւելի թեթեւ ըլլալով կը բարձրանան դէպ ՚ի վեր այնչափ՝ ինչուան որ հաւասարակշիռ ըլլան հոն տեղի օդին ճնշմանը որուն խտութիւնը (այսինքն օդին) որչափ երկրիս երեսէն բարձրանայ՝ այնչափ աւելի կը նուազի : Թէ որ շոգիները գտնան բարձրերը այնպիսի միջոց մը որ արդէն խոսա ըլլայ , ալ աներեւոյթ չեն մնար , հապա կը կազմեն ամպ , մէգ , անձրև , ձիւն ևն : Լքբոր ծանրաչափին սնդիկը բարձրանայ , ըսել է թէ օդոյ բոլոր զանգուածին խտութիւնը աճած է , և հաւասարակշիռութիւնը կորսուած , և շոգիները չեն կրնար կենալ ուր որ են , այլ կը բարձրանան մթնոլորտին վերնագաւառները , ինչուան որ կարենան լողալ անանկ օդի մը մէջ՝ որուն տեսակայայտ կշիռը հաւասար ըլլայ իրենց կշռոյն : Ուստի երբոր սնդիկը ծանրաչափի եղէպին մէջ վեր ելլէ , ըսել է թէ օդին մէջ շատ խոնաւութիւն չկայ և լաւ է . իսկ թէ որ ցածնայ՝ կը նշանակէ թէ օդը գէշնայ պիտի , վասն զի օդոյ վերի գաւառներուն մէջ եղած շոգիները վար

ցածցած կ'ըլլան երկրիս երեսին մօտ , ուր որ կը միանան երկրիս երեսէն շարունակ ելած շոգիներուն հետ :

Բայց պէտք է գիտնալ որ սնդիկի բարձրանալու և ցածնալու հետեանքները միշտ վերի ըսածնուս պէս չեն պատահիր . վասն զի կրնայ ըլլալ երբեմն որ ծանրաչափը վեր ելած ատենը , բարձրացած շոգիները յանկարծ հանդիպին վերին գաւառներու մէջ խոնաւ կամ ցուրտ օդի ընթացքի մը , որ վարէն ելած շոգին կը խտացընէ ու անձրևի կը դարձընէ :

Միայնպէս նաև ծանրաչափը վար ինչնելու ատեն , կրնայ պատահիլ որ երկրիս երեսը ցածցած շոգիները գտնեն արևուն ան անդրադարձած ճառագայթներէն տաքցած միջոց մը , որով աս խոնաւութիւնը ցրուի : Սերմութեան ու քամիի զանազան ազդեցութիւնները զօրաւոր կերպով կը ներգործեն՝ օդոյ խտութեան շոգոյն վրայ ունեցած արգասիքներուն սովորական կարգը խանգարելու համար : Ուստի ծանրաչափական եղէպին մէջ սնդիկին ունեցած շարժմունքը , անստոյգ կերպով մը կը գուշակէ օդոյ փոփոխութիւնները : Որպէս զի կարենանք ծանրաչափին ցուցածէն հաւանականաբար գուշակել օդոյ վիճակը , պէտք է դիտել ամպերուն ընթացքէն ու հողմացոյցին դիրքէն թէ արդեօք մթնոլորտին մէջ կան օդոյ զանազան հոսանքներ : Թէ որ տեսնուի որ վերի հովը հիւսիսէն կուգայ , վարի հովը տաք ըլլալով կրնայ անձրև գալ , թէպէտ և սնդիկը բարձր ըլլայ . իսկ թէ որ առջինին հակառակ վերի գաւառներուն հովը հարաւէն փչէ , անձրև չգար , թէպէտ և սնդիկը ցած ըլլայ : Լքրկայն ատեն տեւած անձրևէ մը ետքը՝ սնդիկի սիւնակին բարձրանալը աղէկ օդի նշան է . և ընդհանրապէս ծանրաչափին դանդաղ ու միակերպ շարժմունքները կը նշանակեն թէ օդը երկայն ատեն նոյն փոփոխական վիճակի մէջ պիտի մնայ . ինչպէս նաև յանկարծ ու երազ շարժմունքները կը գուշակեն օդոյ արագ փոփոխութիւնները :

Թէ որ ծանրաչափը փոփոխականի վրայ եղած ատենը օդը անհաստատ ըլլայ, սնդիկն ալ վեր վար կը շարժի, աս շարժմանը համեմատ նաև օդն ալ կը փոփոխի :

Թէ որ ծանրաչափական փոփոխութիւնները սաստիկ ու յանկարծական ըլլան, սովորաբար կը գուշակեն հով ու փոթորիկ քան թէ անձրև . վասն զի թէ որ տեղ մը յանկարծ օդոյ ճնշումը պակսի, յայտնի է որ անոր շրջակայ օդը դէպ 'ի հոն կը վազէ, խտութիւնը հաւասարակչիւ պահելու համար :

Բայց հիւսիսային ու արևելեան ցուրտ քամիները սնդիկին սինակը աւելի քիչ կը ցածցնեն, քան թէ արևմտեան ու հարաւային քամիները : Առ ճիշդ ասոր հակառակը կը պատահի, թէ որ աս ըսած քամիները օդին վերին գաւառները հանդիպելու ըլլան : Չնուազան մէջ սնդիկին բարձրանալը սառոյցի նշան է . իսկ ցածնալը սառոյցին հալելուն ու ձիւն գալուն :

Ծանրաչափական սնդիկը բաց 'ի կարգէ դուրս շարժմունքներէն, ունի նաև կանոնաւոր շարժմունքներ, որոնք կ'երևնայ թէ երկրիս օրական ընթացքին հետ կապ մը ունին, բայց պատճառը դեռ յայտնի չէ բնասոսաց : Անդիկը միակերպ կը շարժի եղէգին մէջ, և դիտուած է որ առաւօտեան 9<sup>ին</sup> ամենէն բարձր աստիճանը հասած է, կէսօրը միջին բարձրութեան, և երեկոյեան 4<sup>ին</sup> ատենները ամենէն ցած : Երբէն կը բարձրանայ երեկոյեան ժամը 11<sup>ին</sup> ատենները, ու կէս գիշերուն կը ցածնայ, վերջը նորէն առաւօտեան 9<sup>ին</sup> կը բարձրանայ :

Տեղւոյն դիրքին համեմատ աս օրական փոփոխութիւններուն տևելուն միջոցը կը տարբերի . Արակոյ գտեր է 0, 8 հազարորդամեթր Փարիզի դիտարանէն դիտելով . Մարքէ Սիկտոր Թուրուզ քաղքին մէջ հինգ տարի միակերպ փորձելով գտեր է միջին եզրը 1, 1<sup>ին</sup> ինչուան 1, 3 հազարորդամեթր .

Հումարով ճասարակածին տակ գտեր է 2 հազարորդամեթր : Այլեւնայ թէ սնդիկին օրական շարժմունքները կը նուազին հասարակածէն հեռանալով :


Հ . Մ . Ս



Ա Ռ Ա Կ

Աղ-էս -- հ-- :

ՀԱՒ մը գիշերանց ձայն ձրգած կ'երկէր . Աղուէսին բերնի ջրերը կը վազէր . Ելաւ եկաւ, յետ բարե սալու հրամէ ըսաւ վար ինջիր տիրացու, Մեր սուրբ Թորոսի տօնն է վաղուան օր Մեծ հոկոսն ունինք, մեծ տօն մեծ թափոր . Ուրիշ լաւ ձայնեղ չունինք քեզի պէս . Կ'աղաչենք հրամէ որ տօնը պատուես : Պատասխանեց հաւն . « Ուրիշ բան մ'ալ կայ . Բիչ մ'ալ ըսպասե որ քեռիս ալ դայ , Ան քան զիս վարպետ գիտե շարական , Ձային ալ սեպէ քեղ փող է գաբրեւեան » : Մէկ մ'ալ նայիս դեռ առաւօտ չեղած Աղուէսին վրայ շուն մը հասաւ կատրած . Երբ վզէն առած քաշէր կը տանէր . Աղուէսն անթի փորանց կը պոռչէր . « Ատ այրած ձայնովք , հաւն ըսաւ վերէն , Տօնէ քու Թորոսըդ ո՞վ անօրէն » : Քանի՛ կեղծաւոր ասանկ աղուէսներ իրենց լարածին մէջ չեն բռնըւեր :



ԶՈՒԱՐՃԱԼԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆԵՐ

ՀԵՇԵԱԼ մը ախոռին մէջ նոր խոտ տեսնելով ձիապանին կը սրգոյի թէ ինչո՞ւ անանկ գէշ խոտ գներ է . ձիապանը կը հաստատէ՝ թէ շատ լաւ խոտ է : « Լուռ կեցիր , կ'ըսէ տերն , դուն բան չես հասկընար » : Ան ալ բուռ մը խոտ առած ձիերուն կը տանի , « Ձիանք քեզմէ ալ լաւ կը հասկընան , կ'ըսէ , խոտը . տես թէ ի՞նչպէս կ'ուտեն » :

ՆՈՐ ձգուած կամուրջի մը քով ճարտարապետները և փորձ մարդիկ խօսելու ատեն , կը տեսնեն որ մէկն ալ կամուրջին գլուխը կեցած առջած կը նայի . կը կարծեն որ ըստ բանէ հասկըցող է և օգտակար խորհրդածութիւն մը կ'ընէ . կը հարցնեն իր կարծիքն ալ . « Շատ լաւ մտածեք էք , կ'ըսէ , որ դեռին դէպ 'ի լայնքը ձգեք էք կամուրջը . վասն զի դէպ 'ի երկայնքն որ ձգելու ըլլայիք , չէիք կրնար աս կերպով ծայրը բերել » :

